

տութիւն ձեռք ձգել, թէ որ իրեն համար ալ շըլլայ, գոնէ իր որդւոյն համար : “ Հօրմէս ինծի ինկած ժառանց գութենէն և ոչ դանկ մը յանօգուտս վատներ եմ, թէպէտ և ոչ ստակ մ’ալ վրան աւելցուցեր եմ, ըսաւ . ես ունեցածովս գոչ և երջանիկ կրցեր եմ ըլլալ և բարեկեցիկ . ուստի ունեցածս բաւականէն ալ աւելի է որդւոյս՝ զինքը աւելի գէշ ընելու համար , :

Կորեկաշաքար :

Ինալուծական գիտութեան մէջ շաքարը ընդհանուր կամսեռական անուն մըն է՝ տեսակ մը մարմիններու տրուած, որոնք թէպէտ արտաքին տեսքով իրարմէ բոլորովին կը տարբերին, բայց իրենց վրայ տեսնուած քանի մը նշանական յատկութիւններով իրարու հետ լծորդեալ են . և այս յատկութեանց գլխաւորագոյններն են իրենց շաքարային անուշակ համը, և խմորուելով օղի դառնալը : Ի՞ւանց երկընցընելու խօսքերնիս այս ցեղ մարմնոց տեսակները մէկիկ մէկիկ համրելու, որ այլ և այլ նիւթերէ կ’ելլէն, և որոնց թիւը օր աւուր աճելու վրայ է, իրեք գլխաւոր բաժանմունք յիշատակենք, որ նշանաւոր կերպով մը կ’որոշուին ձարտարարուեսաւից մէջ : Ի՞ւանին՝ բիւրեղանալի շաքարը կամ եղեգնաշաքարը, երկրորդ՝ մածնուաթը կամ պտղաշաքարը, երրորդ՝ անքիւրեղանալին կամ մեղրուկը :

Ի՞ւանին տեսակը արդէն աշխարհածանօթ է որ քարշաքար կ’ըսուի, թէ սև եղեր է թէ սպիտակ, մի և նոյն բանն են . տարբերութիւննին զտուելու աստիճանին մէջն է, մէկուն աւելի, մէկուն պակաս : Ի՞յս տեսակին ինչ աստիճանի կարեսը և գործածական ըլլալը աւելորդ է ըսել . ըստ Կաղղիոյ տնտեսական հաշուին՝ տարուէ տարի մարդ գլուխ միջին հաշուով իբր 3 ու կէս հազարակամ (որ Զ ուկէս հոխայէն աւելի կ’ընէ) քարշաքար կը գոր-

ծածուի Կաղղիա . և ասոր վրայ դըրուած մաքսը պետութեան կարեորագոյն մուտքերէն մէկն է :

Լյոկրորդ տեսակը, որ մածնուտ¹ կամ պտղաշաքար ըսինք, զտած քիչ կը գտուի, բայց օրըստօրական գործածութեանց մէջ խիստ շատ կը բանի : Ի՞սիկայ է պտղոց անոյշ համտուողը . ասիկայ է այն ձերմակ փոշին որ չոր սալորին, թուզին և չամչին վրայ կը պատէ . և ասիկայ է դարձեալ որ գինի ու օղի կը դառնայ, երբոր խաղողին կամ պըտղոց շարապը (որ է կոխածը) հնձանի մէջ դրուելով խմորուելու ըլլայ : Ի՞յս տեսակ շաքարը չքիւրեղանար, ինչպէս որ կը բիւրեղանայ եղեգնաշաքարը, հապա միայն մանր գնտածե խորտութորտ ձև մը կ’առնու, ուսկից քարշաքար հանելը կամ զտելը շատ գժուարին է և թանկագին կ’ըլլայ : Լայ մէկ կերպ մը, որ շատ բաներէ զատ, գարեջուր հանելու կու գայ . այսինքն իրեն բուսական դրտին² վրայ եռացեալ թթուախառն ջուր կը լեցընեն և այնպէս կը զտեն . և այս տեսակ շաքարը միրաշաքար³ կ’ըսուի . բայց խօսքերնիս այս հետաքրքրելի մասին վրայ չէ :

Լյորորդ տեսակ շաքարը, որ է անբիւրեղանալին, քարշաքարը հանելէն վերջը, կաթսային տակը մնացած աւելցուկն է որ մէլլուէ⁴ կ’ըսուի . զափիկայ զտելով և մաքրելով կը ձերմկցընեն որչափ կարելի է, և օշարակի տեղ կը գործածեն լյորոպա :

Ի՞յս երեք տեսակներէն առաջինը թէ իրեն տեսքովը, թէ համովը և թէ լուծականութելը, թէ գիւրագործածելի է և թէ ախորժահամ . և ընդհանուր հասարակաց եղած է հաւասարապէս թէ եղեգէ ելածը և թէ ձակնդեղէ, և ոչինչ է իրենց տարբերութիւնը, թէ որ երկուքին վրայ ալ հաւասար հոգ և մտադրութիւն ըլլուի շինուելու ատեն : Ի՞նդիւեանք 80 միլիոն

¹ Գլ. Glucose.

² Գլ. Fécule.

³ Գլ. Sucre de sécule.

⁴ Գլ. Mélasse.

Հազարակրամ եղեգնաշաքար կը խրկեն
Դաղղիա, և Դաղղիա ալ զրեթէ այն-
չափ մ'ալ իր երկրէն կը հանէ ձակըն-
դեղով:

Դալով այս վերջի տարիներուս որ
այգեաց մէջ ընկած ժանտին պատճա-
ռաւ գինիներուն գինը բարձրացաւ,
Դաղղիոյ շաքարահանութեան մէջ մէկ
նոր և երեելի փոփոխութիւն մը մտաւ:
Հիւսիսային Դաղղիա որ ձակնդեղա-
րեր երկիր մըն է, փոխանակ ձակնդե-
ղէն շաքար հանելու, սկսաւ օղի հա-
նել, և ասանկով բազմաթիւ թորա-
տուններ բացուեցան այն կողմերը, և
այս հինգ վեց տարուանս մէջ անբաւ և
անհուն ձակնդեղ օղիի գործածուեցան:

Հարկ էր որ այսպիսի մէկ նոր փո-
փոխութիւն մը Դաղղիոյ երկրին վա-
ճառականութեան մէկ մեծ հաւասա-
րակշռութիւնը աւրեր. այն օղիին առու-
տուրը որ հարաւակողման գրեթէ մե-
նավաճառութիւն դարձած էր իրեն այ-
գեաց առատութեամբը, անոնց հիւսն-
դանալովը բոլորովին հիւսիսակողմը
յափշտակեց իրեն ձակնդեղէն նոյն բա-
նը հանելով. իսկ հարաւակողմն ալ
փոխարէն անոր ձակնդեղը չկարենալով
առնուլ, որովհետեւ իրեն երկրին չեր
յարմարէր, անհնարին վնաս սկսաւ ի-
մանալ: Իսկ ամբողջ երկրին ալ շաքա-
րին պակսելու վնասն ուրիշ կողմանէ
զգալի եղաւ:

Վրդ այս ամէն բանիս միանգամայն
մէկ գարման մը ընելու համար, սկսան
այնպիսի բոյս մը բնուռել, որ ձակնդե-
ղի պէս օղի տայ իրենց, զոր այգիներէն
ալ չէին կրնար կթել, գոնէ մէկ ժամա-
նակ մը: Եւ այն միջոցին ահա դուրս
ելաւ կորեկը¹, որ մինչև այն ատեն եր-
կրորդական կարգի բոյս սեսուած էր
ձարտարուետից, և սկսաւ առաջիննե-
րէն ըսուիլ: Եւ այնպէս աղէկ այս բա-
նիս սկսաւ գալ, որ երկու տարուան մէջ
իրեն համար մասնաւոր գործարաններ
բացուեցան բազմաթիւ:

Դաղղիոյ կորեկը, որ մեր արևելքի

կորեկէն քիչ մը տարբերութիւն ունի,
շատ ժամանակ չէ որ Ո՞նդինեի
հանապարհորդը Չինաց աշխարհէն
Դաղղիա բերաւ: Այսիկայ սիզային²
բուսոց ազգէն է, շաքարեղէգի և մնա-
ցորենի նման: բարձրութիւնը երբեմն
մինչև իրեք և աւելի մէջը կը հանի:
Շաքարը իր օձոյն մէջն է: զամիկայ
կը ջախճախին, կը փշրէն, և հոյզը խմո-
րեցնելով և մզելով կը հանեն օղին:

Իսյոյ հանդերձ այս գիւտովս, դեռ
մինչև վերջի ժամանակներս մէկը եղած
չէր որ հետաքննէ թէ արդեօք իրմէ ե-
լած շաքարը ինչ տեսակ էր: բիւրեղա-
նալի թէ անբիւրեղալի: Եղէգնաշաքարը
թէ պտղաշաքար. ամենայն ոք կը նայէր
իրեն օղին մէկէն հանել: կամ թէ
քններ էին, ուրիշ պէտքի մը չէին կը-
ցեր յարմարցնել, բաց ՚ի օղի հանելէն:

Վրդ հիմա որ առատ այգեկութերը
նորէն դարձան, և ալ շահ չմնաց շա-
քարաբեր բոյսերէն օղի հանել, հարկ
էր կորեկը մէկ դի ձգել. բայց ձարտար
գաղղիայի բնալցծ մը Պ. Լ ըրլէ³ որ
արդէն շաքարագործ արուեստին շատ
կերպով յառաջեցուցման պատճառ ե-
լած էր, անցեալ տարի բնալուծական
հետաքրքրելի և օգտակար դիտողու-
թիւն մը ըրեր է կորեկի վրայ, ուսկից
կը յուսացուի որ ձակնդեղի հաւասար
շահաբեր ըլլայ Դաղղիոյ երկրագործա-
կան և տնտեսական ձարտարութեանց,
և այս կողմանէ ալ վար չմնայ Դաղղիոյ
հարաւը քան զհիւսիս:

Վճներ և վերջապէս իմացեր է այս
բնալցծը որ երբոր օղեբեր կորեակը
մինչև մէկ ժամանակ մը աձելու և մեծ-
նալու ըլլայ, իրեն օձին մէջի եղած շա-
քարը բիւրեղանալի շաքար կը դառնայ,
նման ամեններն եղէգնաշաքարի:

Կորեկին առաջին աձման ատենները
քանի որ դեռ մատղաշ և դալար կ'ըլ-
լայ օձը, և հատիկ կապելու ալ սկսած
ըլլար, բիւրեղանալի չէ շաքարը, կամ
թէ խառնուած կ'ըլլայ բիւրեղով և

¹ Գլ. Montigny.

² Գլ. Graminée.

³ Գլ. Leplay.

մածնուաշ շաքարով . և այս խառնութ-
զէն կարելի չէ որ և իցէ կերպով բիւ-
րեղը զատել : Իսայց քանի որ հատիկ
ոկոի կապել և հանուննալ , խել մը
շաքար ոճերուն մէջ կը հաւաքուի , և
կամաց կամաց իր բնութիւնը փոխե-
լով , երբոր հատիկը իր կատարեալ
հասունութեանը հանի , շաքարն ալ
բոլորովին բիւրեղանալի կ'ըլլայ : Ե-
զեգնաշաքարի հետ շատ կողմանէ նը-
մանութիւն ունի կորեկաշաքարը , և
փորձով ալ տեսնուեր է որ նոյն իսկ մե-
քենական գործիքներու ալ յարմար
կու գայ , որով բաց 'ի մշակութենէն ,
նաև շաքարին հանելուն կողմանէ ալ
մոտածելով ամենապարզ է և ամենա-
չեշտ : Իսկ զոտելը ալ աւելի հեշտ , և
ճակնդեղին դժուարութիւնը ամենեին
չունի , հապա մանաւանդ այս առաւե-
լութիւնն ալ ունի , ինչպէս կը ցուցը-
նէ | Ըստէ , որ չորսընելը շատ աւելի
զիւրին ըլլալով , անով իրեն մէջի շա-
քարը աւրուելու վտանգէն ազատ է , և
աշխատութիւնը կրնայ տարւոյն որ և
իցէ ժամանակին և եղանակին թո-
զուիլ , և բռնադատութիւն չկայ որ քա-
ղելու ժամանակ անմիջապէս շաքարը
ժողվուի , ինչպէս է ճակնդեղը :

Երբոր | Ըստէ իրեն այս օգտակար
զիւտը խրախուսական ընկերութեան
հաղորդեց . Տիւմա՝ բնալցծը՝ նոյն ժո-
ղովըն բանիբուն կաձառորդներէն մէ-
կը , այս զիւտին յարզը տալու ատեն ,
ուրիշ զիւտնական հետաքրքրելի զիւտո-
զութիւն մըն ալ դուրս հանեց , որ ար-
մատներու մէջ գոյացած շաքարը , ինչ-
պէս ճակնդեղին մէջինը , սկզբան բիւ-
րեղանալի կ'ըլլայ , և քանի որ բոյսը
հասուննայ , ինքն ալ կ'անհետանայ :
Իսով է որ միամեայ ճակնդեղէն , ո-
րուն բունը դեռ բրտացած չէ , շաքար
կրնայ հանուիլ . բայց ոչ և երկամեայ
կամ սերմնակիր ճակնդեղէն : Իսկ կո-
րեկին և իրեն նմաններուն վրայ հակա-
ռակն է . քանի հասուննալու մօտենայ ,
այնչափ շաքարը եղեգնաշաքար կը փո-
խուի :

1 Գ. Դumas.

Պանիան :

Թթէպէտ և բնութեան այս հրաշալի
ծառին վրայ ասկէ շատ տարի առաջ
Բազմավիպիս մէջը համառօտ մը իո-
սուած է՝ , բայց աւելի մանրամասն և
հետաքննական տեղեկութիւն մը տալ
ուղելով՝ աւելորդ չենք սեպեր կրկին ան-
դամիսիոսիլը այս ծառիս վրայ , որ իր տե-
սակին մէջ միակ է և բնութեան ամե-
նատիրոջ մեծութեանը քարոզ :

Պանիան , ինչպէս յայտնի է , Հընդ-
կաստանի ծառ մըն է և կարծես թէ
հոն տեղի զիւրահաւան և աւելորդա-
պաշտ ժողովրդեան բնութեանը յար-
մար , որով այնչափ իրենց յարգութեն
ու մեծարանացը նիւթ եղած է ինչպէս
որ պիտի տեսնենք , ուր որ ամենայն
ինչ որ աչքի զարմանալի է՝ գերբնական
և կրօնական բան մը կը սեպուի , որոնց
մէջ գլխաւորներէն մէկն է Պանիանը :

Այս ծառն , ինչպէս պատկերելէն կը
տեսնուի , զարմանալի է իրեն այս մաս-
նական յատկութեամբը որ ամէն տարի
նորանոր ձիւղեր գէպ 'ի գետին արձըկե-
լով , և գետնէն ալ նոր շահէր վեր ել-
լելով՝ երթալով կը բազմանայ ու կ'աճի ,
անանկ որ մէկ ծառէն ինչուան չափա-
ւոր մեծութեամբ անտառ մը կը ձեւա-
նայ , որոնք բոլորն ալ իրարու հետ կա-
պուած ըլլալով մէկ ծառ կը ձեւացնեն .
աս տեսակ անտառներ շատ կը գտնուին
Հնդկաստանի մէջ , որ ինչուան երկու
հազար ոտնաչափ տեղ տարածութիւն
ունին : Յայտնի է որ ասանկ ծառ
մը որ աս աստիճան կենսական ուժ ու-
նի՝ անոր համեմատ ալ արմատախիտ
է և հաստաբուն , որով Հնդկաստանի
այն սաստիկ մրրիկներն ալ չեն կրնար
զինքը խլել : Օ արմանալի բան մը չե-
րենար մեզի այս կենսական ուժը , եթէ
մոտածելու ըլլանք որ գլխաւոր արմատ-
ներուն երկայնութիւնը ինչուան 1000
ոտք ալ կ'ըլլայ որ բնոյն չորս զին կը
ըջապատեն . այս պատճառաւ մէկ բուն

1 Տես , Բ . տարի . երես 245 :